

Ս Լ Շ

ՄԵՐԻՄ ԺՈՂՈՎՐԴՅԱՆ

Հաբաթը երկու անգամ
կը հրատարակուի :
Մտորադրութեան տեղն
է իմամ Ալի խան վա-
ռը յարկը թիւ 43:



Տարեկան գիմն է կանխիկ
զուշ 100 :
Դուրսերէն բաժանորդ
եղողները վտառային
ծախքը վճարելու են :

ԽՍՅԻՄ 34

Գ. ՏԱՐԻ 1863

ԹԻՒ 46—47

Սահմանադրութեան Գ. Տարեղարձ
ձին ստորագրութիւնը, ըստ որում խիստ
շատ Հայ. մտերմաց՝ իրաւամբ հետա-
քրքրական նիւթ մը ըլլալուն համար, Հ
ըստ բազմաթիւ բարեկամաց առաջար-
կութեան՝ յատուկ առետրակի մը մէջ,
խօսուած ատենախօսութիւնները՝ եր-
գուած երգերը՝ բովանդակ նկարագրու-
թիւնը՝ պիտի հրատարակենք, եւ մէկ
մասն արդէն մասնութիւն տակ է. միայն
մէկ երգով մը՝ մեր խօսած առենախօ-
թիւնը մասնաւոր կերպով խնդրուած ու
հրամայուած ըլլալուն համար՝ տհա հոս
կը դնենք:

ԱԱՀԱԳՍ ՄԻՍԲԱՆ ՈՒԹԵՍՆ

Տեսպիք իմ.

Ներկի՞ է ինձ տրդեօք աղաչել ձեզ
որ ձեր պատուական ունինդրութիւնն
ննձը՝ քանի մը վայրիեան չորհեք:

Ան որ պիտի ըսեմ ճարտարխօսու-
թեան սեթեւեթովը կոկուած ան փա-
ռաւոր ատենախօսութիւններէն չէ որսնք
հին եւ նոր աղդաց ատենակալաց բեմե-
րը կը թնդացնեն, բազմաթիւ ունին-
դրաց ականջներն եւ ուշը միանդամայն

կը մոգեն, խորին քաղաքական տեսու-
թիւններէ կը բղխեն, ազգերու առա-
գամններկայի մէջ կը ցուցնեն, ներկայն
մինչեւ հեռաւոր ապագաներ կը տանին,
եւ այնպէս միտքեր գրաւելէ եւ ողիներ
շարժելէ եաքը, կայթիւններու եւ գով-
մանց հարկը կընդունին ու վերջապէս
պարբերական թերթերու թեւերում
փայլատականց նման երկրիս մէկ ծայ-
րէն միւս ծայրն՝ ի լուր եւ՝ ի զարմացումն
այլալեզու ազգաց կ'ընթանան յաւիտե-
նական յիշատակ հանճարոյն որ զանոնք
խօսեցաւ: Այսպիսի փառաւոր ատենա-
խօսութիւն մը կարծեմինէ չեք սպասեր,
Տեարք, այնպէս չէ:

Բայց մտիկ ըրէք, ան որ պիտի ը-
ուեմ, արդարեւ համառու եւ հաստրակ
խորհրդածութիւն մըն է. բայց ներե-
ցէք որ ըսեմ, թէպէտ հաստրակ, սա-
կայն ան փառաւոր ատենարանութիւն-
ներէն ոչինչ նուազ ազգու է, ազգու՝
ձեզի համար քանզի ձեզի, ձեր սրտերուն
միայն համինալի է իմ լեզուս, ազգա-
գարձեալ, քանզի պարզ եւ ամապաճոյն
տեսութիւնէ մը եւ եւս աւելի անպա-
ճոյն զդացումէ կը բղխէ, զդացումն խրն-
դակցութեան եւ երախտադիտաթեան.

ինդակցութեան՝ առ ազգս, եւ երախտագիտութեան՝ առ բարձր հովանաւութիւնն առատագութ Ապտ իւլ Աղեղ Կայսեր. որ իր բարձր շնորհմանքն եւ մեր այսօրուան ուրախութեան թոյլտութիւն ընելովը մեզ ազգովին իւրեն երախտագէտ կը ընէ :

Զեմ զիտեր ինչու համար, այնպիսի խանդ մը կ'ըզդամ որ կը փափաքէի թէ բալոր Աղեղեր իմ այսօրուան խորհրդածութիւնն մտիկ ընէին: Բայց ինչու երկայն խօսքերով ձեզ յոդնեցնեմ, ձեր այս օրուան օրն՝ ամենէն պատուական օրերէն մէկն է, ուստի բուն նիւթիս դամ:

Արդարեւ, Տեսրը, այս օրուան մեր հանդէալ պատուական է, բայց աւելի պատուական անոր պատճառն է: Պատճառ մը՝ որոյ արդինքն են աշխարհին մէջ եղած ամենէն երեւելի բաներ. եւ զոր Ապառած ամեն բանէ աւելի կը սիրէ, եւ բոլոր երկարաւակութիւններ, գժութիւններ անոր վարձք տուած է. Վերջապէս աս պատճառն աշխարհիս արքայութիւնն է, ինչպէս որ երկարաւակութիւնն ու գժութիւնն նոյն աշխարհիս գժութիւնն են: Կարծեմ հասկցուեցաւ թէ միութեան վրայ խօսիլ կ'ուզեմ: Այս, Տեսրը իմ, մեզ այսօր հոս ժողովովը միութեան ոգին է:

Երկու տեսակ միութիւն կայ, մէյ մը՝ նիւթական միութիւն, որ շատ մը միութեանց հաւաքումէն յառաջ կուգայ: Արդարեւ առ միութիւնն ալ զօրաւոր է, բայց ոչ այնչափ՝ որչափ ան բարյական միութիւնն որ նիւթականին վրայ մտաւոր զօրութիւն ալ կը յաւելու: Առ բարյական միութեան մէջ ուրիշ քանի մը միութիւններ կը բովսնդակուին, միութիւն գլուխ, միութիւն նախակը, միութիւն ողույշ, միութիւն նպատակը, ասոնց հարկաւ կը հետեւի թուական միութիւնը, որուն մէկ փոքր օրինուկն ահա այսօր ունիք: Նիւթական միութիւնը այնչափ զօրաւոր կ'ըլլայ, որչափ բարո-

յականը զօրաւոր է: Բարոյականն ալ այնչափ զօրաւոր է որչափ վերը յիշուածերեք միութիւնները՝ գաղափարի, ոգւոյ եւ նպատակի, միացեալ կը գտնուին: Գաղափարի միութիւնը ոգւոյ միութիւնը կը ծնանի, ոգւոյ միութիւնը կը մղէ նպատակի միութեան, եւ արդիւնքը այն կան է որ յաւիտենական կ'ընէ բարյական միութիւնը: Այսպէս կապուած միութիւնն է որով այսօրուան օրս մեծամեծ ազգեր հսկայաբոր աշխարհիս վրայ կը թագաւորեն:

Կարծեմ հասկցուեցաւ թէ ինչ է միութիւնը. ես իմ տկար խելօքս միութիւնն իր պարզ նիւթերուն լուծեցի. թերեւս աւելի սուր միութերու հալոցին մէջ ան նիւթերուն ամեն մէկը աւելի պարզ լուծում մը պիտի դանէ: Ինձի կը մնայ հիմա քիչ մը աւելի յառաջ երթալ. միութեան բնախօսութիւնն ընելով ցուցնել թէ որն է միութեան կենաւական զօրութիւնն որ անոր նկատոր եւ իմացական զործողութիւնները յառաջ կը բերէ կ'աճեցնէ եւ կը պահէ:

Բարյական միութիւն ըսուածը եւ ընք սկզբունք ունի, առանց որոյ միութիւնը մտածել անգամ անհնարին է, ինչպէս որ առանց մարսողութեան, արեան շրջանի եւ չնչառութեան, որոնք կենդանական անսեւսութեան երեք ըսկզբունքներն են, կենդանական կեանք մը մտածել անհնարին է:

Բարյական միութեան երեք սկզբունքներն են՝ աղատութիւն, շահ եւ գլուխ: Աղատութիւնը միութեան առաջին տարրն է, անոր մէջ եւ անով միութեան կեանքը պիտի սկսի: Ուստի իբրեւ սկզբունք կը մամ գնել նախ թէ՝ ուր որ աղատութիւն չկայ, չո՞ն միութիւն չի կը մար ծնանիլ. Երկրորդ թէ՝ ուր աւելի է աղատութիւնը, հո՞ն միութիւնն աւելի կատարեալ է: Որ ազգերու մէջ աւելի միութիւն կայ, ո՞չ աղատքն անսոց որ աւելի աղատ են. աղատութիւնն զմարդիկ կը մղէ միու-

կրնայ ալ ըլլալ որ անձնականին հետ
քիչ շատ հասարակաց օգուտ մ'ալ նը-
կառեն : Առջի դէպքին մէջ միութիւնը
կոյր է , երկրորդին մէջ բանաւոր եւ
խոհուն : Ասոր շատ ընտանի եւ սովո-
րական , բայց կարեւոր օրինակ մը բե-
րեմ : Մարդիկ կ'ամուսնանան , բայց ա-
մուսնութեան մէջ կրնայ մէկը լոկ իր
անձնական շահուն կէտէն ծամբայ եւ-
լու , նպատակ իր հանգիստը կամ ա-
խորժակն ընել . ասոնկ մէկը ինչ կ'ընէ .
նախ իր ընտրած ընկերը իր ներկայ գի-
ճակին , իր անձին եւ ախորժակներուն
յարմար կ'ընտրէ . այսպէս ընտրելին
ետքն ալ անիկա դարձեալ իրեն հա-
մար միայն կը գործածէ , եւ եթէ զա-
կըներ ունենայ , անոնք ալ դարձեալ իր
անձին համար են . կը կարծէ թէ ընտա-
նեկան խումբին մէջ ամենն իրեն ներ-
կային ծառայելու համար է , ինչ անոնց
ապագային ծառայելու համար չէ , եւ
եթէ անոնք քիչ շատ աղէկ ներկայ մը
ունին՝ անոր ներկային չնորհիւն է : Բայց
մարդ այսպէս իր էն ալ կը դարձանէ ,
քանզի վրան պիտի չէ ծնէ , կամ հաւին
կերակուր կուտայ , քանզի հաւիկիթ պի-
տի ածէ : Բայց ենթադրենք թէ մէկը
կ'ամուսնանայ ոչ իր անձին որ եւ իցէ
մէկ ախորժակին համար միայն , այլ եւ
մանաւանդ իրեն սերունդ մը պատրաս-
տելու եւ աշխարհի յիշատակ մը թող
տալու համար կ'ամուսնանայ : Ահա հոս-
սկաւ բանաւոր ամուսնութիւնը : Այս-
պէս ամուսնացող մը ինչ կ'ընէ . ան ալ
իրեն ընկեր մը կ'ընտրէ , բայց նախ իր
ապագայ սերունդը , անոնց ունենալու-
բնական , մոտուոր եւ բարցական յատ-
կութիւնները , ան յատկամիւններուն
ալ մօտաւոր եւ հեռաւոր ապագայ աղ-
դեցաթիւններն ու արդիւնքը մաքին մէջ
յղնալէ եաբը , ամուսնոյ մը ընտրու-
թեանը կ'ելլէ : Զեզի կը թողում մոտա-
ծել թէ այսպիսի մէկու մը իր ընկերին
եւ զաւկներուն վրայ ունենարու համա-
րումը , անոնց հետ յարաբերութիւնը ,

վարմունքը եւ խնամքը ինչպէս հարկ է
որ ըլլայ : Զեր ունկողը թեան ներու-
դամութեամբը չվեղծանելու համար
չեմ ուզեր երկայն ընել ծառս : ուստի
եւ շահու վրայ ալ ըստծո բաւական
համարելով , ձեզի կը թողում մոտածել
թէ շահու մէջ միսակ անձը կամ անձին
անդին աւելի ընդհանուր տեսութիւն
ունենալուն մէջ ինչ մեծ տարրերութիւն
կայ : Մինակ անձին շահու գիտմանը ե-
ղած միութիւնը , իր ետևէն թշուա-
ռութիւն կամ ոչնչ թողլով , իր անձին
չեմ՝ դույն աւելի առաջ կը վերջանայ .
ուր հասարակաց շահուն տեսութեամբը
եղած միութիւնը՝ մշտնշենաւորութիւն ,
անմահութիւն եւ երջանկութիւն է :

Միութեան երբարդ հարկաւոր տար-
ըլլ գլուխն է : Խնչպէս որ առանց ազա-
տութեան եւ շահու միութիւն մինար
մոտածուիլ , ասանկ ալ առանց գլխոյ՝
յարաւեւ միութիւն չի կրնար մոտած-
ուիլ : Աս երեք տարրները միութեան
կեանքը կազմող ժամանակին հետ այլ
եւ այլ յարաբերութիւն ունին : Ազա-
տութիւնը միութեան արդանդն է , ա-
նոր մէջ է որ միութիւնն իր գոյութեան
ոկեզը կ'առնէ : Շահը միութիւնը կը
ծնանի , անոր կեանքն է . իսկ գլուխը
միութեան տեւողութիւնը կ'ապահովէ :
Շահը ընտրեան մը ունի որ շրւտով կեր-
պարանափոխ կ'ըլլայ . ընտրեան մէջ
քանի մը նիւթերու կը նմանի , որոնք
մժնորբութիւն բարեխառնութեանը մէջ
եղած գոյզն փոփոխութիւնն մը իրենց
արտաքին որպակութիւնը կը փափեն .
մերթ կը խտանան , մերթ կ'անգայտա-
նան կամ կը լուծուին , մերթ շոգի կը
գառնան եւ կը ցնդին : Վլուխ ըստած-
քանը՝ որուն ինչ ըլլալը հիմա պիտի բա-
ցարենք , շահուն հասաւաութիւն աա-
լուլ , միութիւնն այ կայուն եւ մնայուն
կ'ընէ : Բայց ներեցէք հարցյանս , գլուխ
ըսելով ինչ կ'իմանանք : Թերեւս կար-
ծուեցաւ թէ գլուխ բակը իւման , վա-
րիչ , կառավար կ'իմանանք : Արդարեւ

չենք ուրանար թէ ասմեք իխտառ կարեւ ւոր եւ միութեան մարմնոյն մէջ էական մաս չեն . բայց ըստ իս իշխանութիւն , կառավալարութիւն կամ վարչութիւն , ոչ այնչափ գլուխ են որչափ այնպիսի անդամներ որոնք մարմինը շարժման եւ յարաբերութեան մէջ կը դնեն , ինչպէս մկանունք , ջիղեր , ձեռուըներ , ոտուըներ : Ի՞նչ է ուրեմն գլուխը , միութեան դլուխը , Տեալք իմ : ան է որուն դուք այսօք հոս հանդէւը կը կատարէք . միութեան դլուխը օրէնքն է : Աւրեմն որ եւ իցէ բարոյական միութիւն մը որ օրէնք չունի յարդի մշեզներու դէզմըն է որ թեթեւ շունչէ մը կրնայ ցրուիլ . ուստի եւ ան աղգերը կամ ընկերութիւնները որ առանց օրինաց երեւցան , բարոյական մարմիններ չեն . անոնք միութեան կամ ընկերութեան մը պատիր երեւցիթը մինակ ունէն . անոնք մոլորակը ըսուելու անդամարժանի չեն , անոնց հազիւ ճռէ հուր անունը կրնամ տալ , որ մժնոլորդին մէջ աստղի մը վոյր կենական ցոյցն ընելով կը մարի . մինչ օրէնք ունեցաղ ընկերութիւններ մէն մի հաստատուն աստղեր են որոնք յաւստենական թագաւորներու նախան հաստատութեան . մէջ իրենց աթոռը դըրած կը տէւեն եւ անոնց տեւողութեանը վախճան չլայ :

Հսո խօսքս պիտի գլխաւողեմ . աղէկ մտիկ ըրէք , Տեալք իմ : Աղէկ մոտիկ ըրէք , կ'ըսեմ , քանզի ինչ որ համա պիտի ըսեմ , մինչեւ հիմա գըած ոկզբունքներու հաստատութիւնն եւ միանդամյն բացարկութիւնն է :

Ս.յս օրուան օրս բոլոր Հայոց աղդը միացած է . մենք հոս հատիւ քանի մի հաղար հոգի հնք . բայց ինձի այնպէս կը թուի թէ այս օրուան օրս Ազգին մէջ շատ քիչ մարդ կայ որ սրտով մեզի հետ չըլլայ , թէ աղէտ այլ եւ այլ պատճառներով հոս գանուելու բարդիլուած են : Աղեք օղիտի վատանաք կամ թէ պիտի զարմանաք եթէ ըսելու ըլլամ թէ

Հայոց աղդն իր երկայն պատմաւթեանը բողոք դարերուն մէջ այսպիսի միութեան հոգի մը ցցուց : Բայց ի՞նչ է աս միութեան պատճառն ան է որ , ինչպէս որ բացարեցի , միութեան ան երեք տարիներն ալ մէկ տեղ եկած են : Այս ձեզի համառու պատմութիւն մը :

Օսմանեան հզոր պետութեան մէջ աղտառութեան մկզբունքը մտաւ . բըռնութիւնն ու ահարկութիւնը վերցաւ . ամեն միտք իր գաղափարին , ոգւոյն եւ նախատակին ընկերները սկսաւ փրնուուել եւ դտաւ . սկսանք իրարու հետ խօսիլ , սկսանք նաեւ անանկ բաններու վրայ գրել , որոնք մտածել անդամ առաջ մեզի արդիլուածէր . ուղեցինք միանալ բայց միանալու համար շահ տեսնել հարկ էր : Բնութիւնը թէ լուսաւորութիւնը չեմ գիտեր , մեզի մեծ շահ մը ցուցուց , այն է հասարակաց շահը . ապագան մոտածեցինք , վերջապէս տեսանք որ մենք մինակ մեզի համար չենք , այլ մենէ ետք քիններուն համար ալ ենք . խոկցն մեր միութիւնը , ոչ առջի առեններուն պէս նիւթական միութիւնը , այլ բարոյական միութիւնը աղտառութեան մէջ յզանալով ծնաւ : Ան սկիզբը որ մեզի հասարակաց շահը ցուցուց : ինչպէս ըսի , բնութիւնը թէ լուսաւորութիւնը չեմ գիտեր , մեզի ոսա ալ խմացուց թէ միութիւնն առանց գլխայ ովնչ է : ուստի օրէնք , Սահմանադրութիւն ինդըցինք : Օսմանեան կառավարութիւնը որ աս գորուս մէջ օրէնք սիրով , օրինաց բոլոր յարդը համացաղ կառավարութիւն մինչ է , մեր աղաշանքը , թախանձանքը , վէճերը , կոխուները մոտիկ ընելու չամնձրացաւ , իր արդէն շնորհած բարձր արտօնութեանը համեմատ մեր կմութիքը կատարելով , մեր օղուտավիառ սուլթան առօտեւ աջեւ Կայսեր բարձր հածութեամբը մեր Սահմանադրութիւնը մեզի շնորհեց : Վեր միութիւնը կատարեալ կ-

Դաւ միութիւն մը սրուն հոս մենք մէկ
զգալի պատկերը կը ներկայացնենք . եւ
եկած ենք որ մեր Օդոստափառ Տերովը

մեր շնորհակալութիւնն յայտնենք :
Երգենք ուրեմն անոր պատուայն համար
շնուած մեր ազգային երգերը :

Ի Հ Յ Ա Գ Ի Ս Ւ Տ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԱՌ ԲՈՐԵԳՈՒԹԵՆ ՄԵՐ ԿԱՅԱՐ

ՍՈՒԼԹԱՆ ԱՊՏԻՒԼ ԱԶԻՋ ԽԱՆ

ԵՒ

ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

Ո Ւ Ղ Ե Ր Զ

Փարատեցաւ երկնից կապոյտ՝
Աչն Մնմանին ալինարկեաց .
Յառին Հայկայ սերունդք ընդ փոյթ
Հրնչել նրւաղառուհութեանց :

Խրախոյս Հայկաղունք .
Յաւէրժ փրկութիւն .
Օ՞ն երգենք , մանկունք
Սահմանաղրութիւն :

Ամեն էին սրաեր թափուր ,
Ճական՝ յամօթ ազգութեան .
Քա՛ւ . նուաղեալ ժայթքեաց հուր ,
Անյոյոք յանկարձ Հայքն յարեան :

Խրախոյս Հայկաղունք .
Յաւէրժ փրկութիւն ,
Օն երգենք մանկունք
Սահմանաղրութիւն :

Ժամանակին ՚ի խոր յատակ
Սրցոնքն Հայոց սուզեցան .
Լուսաց ողբոց գառն աղաղակ ,
Սըդոյ՝ ծիծաղն առ վորսան :

Խրախոյս Հայկաղունք .
Յաւէրժ փրկութիւն .
Օն երգենք մանկունք
Սահմանաղրութիւն :

Որ ՚ի կամարն աստեղազարդ
Հզոր բազմիս ինքնիշխան ,
Մեղտուղին շնորհացն առատ
Զաւուրս հայցեմք տուր երկայն :

Խորին մաղթանաց
Ուղերձ միաձայն ,
Առ Պետն Օսմանեանց
Ապտիւլ Սզիզ Խան :

ԵՐԳԵԱՆ Ի ԴՐՄԱՅ

Ա . ՀԱՄԱՀԳԱՅԻՆ ՏՊԱՐԱՆԻ

ԱՍՏԱԿԻ ԱՄՈՒՄՆՈՒԹԻՒՆ

Տես թիւ 44—45.

— Այս :

— Գրիգոր Պօղոսին չափ հարուստ է . ասկէց ուրիշ յանցանք ունի :

— Ոչ :

— Այս ամուսնութիւնը քեզմէ աւելի աղջկանդ կ'վերաբերի . քեզմէ աւելի անոր գործը չէ արդեօք :

— Այս :

— Որպէս զի ամուսնութիւն մը բարի ըլլայ , հարկաւոր չէ արդեօք որ ամուսնք զիրար սիրեն , յարգեն և փոխագործաբ զիրար բռնեն :

— Անշուշտ :

— Խսկուհին զԳրիգորը կ'սիրէ , իրաւունք ունի . արդեօք կ'սիրէ և կ'յարգէ ՊՊօղոս :

— Կամաց կամաց այն ալկ'ըլլայ :

— Անանկ էնէ յարգանքը և սէրը դալը վրայ են : Ի՞նչ , քիչ մը աւելի հարուստ փեսոյ մը ունենալու համար , քու կամքդ աղջկանդ օրինաւոր կամքէն առաջ կուզես տանիլ : Անիկա այր մը կուզե ըստ սրտի իւրում , և անոր այր մը կ'ցուցունես ըստ ագահութեան քում : Միտքդ բեր Մկրտիչ , որ լաւ է գոհունեն ժամանակաւուն :

Ա երջապէս որպէս զի ընտանիք մը երջանիկ ըլլայ պէտք է որ Աստուած զանիկայ օրհնէ , և որպէս զի Աստուած օրհնէ զամուսինք , պէտք է որ անոնք ազթբով անոր հետեւին :

Արդ քու փեսացուդ՝ Աստուածոյ խորհուրդ հարցուց , և այս նոր մանելիք վիճակին մէջ Անոր ծառայելու նպատակաւ կաւ . ուզեց աղջկիկ : Գիտե՞ս ինչու համար աղջկանդ հետամուսնանալու կ'յորդորուի . իրեն չափ հարուստ աղջկանց մէ մերժուելով՝ ուր երկիրներով կ'յուսայ , քու հաւանութիւնդ և Խսկուհիին ձեռքը գնել : Անկէց ետեւ այս բանը քեզ զի ընդունելի կրնար ըլլալ եթէ Պօղոս այդքափ հարուստ ըլլար : Այս ատեն

պիտի ըսէիք . ստահակ տղայմըն է , չեմ ուզեր որ աղջիկս առնէ : Աստուած պիտի պատժէ զքեզ Մկրտիչ , և պիտի պատժէ այն բարի աղջիկովդ զօր դու կը զոհես ստակին :

— Ասանկով ուրեմն չես ուզեր որ հայր մը ջանայ զաւակունքը հարուստ մարդոց տալ :

— Ամենեին այդպէս չեմ մտածեր : Դիտեմ որ ամուսնութիւնը ծանր պարտքեր կ'գնէ մարդուս վրայ , և կուզեմ որ հայր մը ասոր պէտք եղած միջոցները հայթայթէ մինչև անգամ հարուստ տեղեր տայ : Բայց ամենէն յառաջ կուզեմ որ հայր մը իրեն փեսացուներուն վրայ բարի վարք , կրօնական զգացմունքներ և աշխատութեան սովորութիւն փնտոէ : Դու հարուստ բայց ստահակ Պօղոսը կուզես , ես աղքատ մը ստահակ Պօղոսէն նախամեծաբ կ'համարիմ : Քարոզու Մկրտիչին օգուտ մը չըներ , աճապարելով զիս հոն թողուց որպէս զի երթայ շահաւէտ գործ ըսածը լնցունէ և խօսելով կորսուած ժամանակը վատկի : Խսկուհիին մետաքսեայ զգեստներ , ոսկի մանեակներ . բարակ բանուած զլնանոցներ հազցուցին : Ի՞նչ պէս երջանիկ սիտի ըլլայ . սակայն տըրտում էր . չազիւ թէ իրեն ցուցուցած սիրճութիւնը անոր շրթանց վրայ ժաղիտ մը կ'բերէին : Մեծ աղաղակ , ուրախութիւն և խնջոյքներ եղան հարմակիքին :

Տարի ուկէս վերջը դարձեալ Մկրտիչին հանդիպեցայ : Այս անգամ մտախորհ և յոգնած էր յոյժ : “ Ո՞չ , ըսաւինձի , ինչպէս քեզի մոխի ըլլի և միտքս չփոխեցի , երբոր աղջիկս կարգելու ատեն այնպիսի խելացի խրատներ տուիրինձի : Տունէն կուզամ և տեսածիս վրայ սիրտս ելաւ :

— Ի՞նչ , Պօղոս փեսադ իրեն ըսածին պէս , երեսուն արտավար աեղջունի՞ մի :

Իմ և Խսկուհիին գուշակութիւնները կատարուեցան արդեօք :

— Աւազ , իրաւ գուշակեցիլ : Այ-

մումնութենին մինչև մէկ քանի ամիս
ետքը, Պօղոս և իւր ընտանիքը աղջկանս
հետ ամենայն սիրով կ'վարուեին, կար-
ծես թէ զայն իրենց տունը ունենալուն
վրայ կ'հպարտանային, ինչ որ ուզեր նէ
շասած կընեին . բայց իրաւ ալ է որ աղ-
ջիկը անիրաւ և անօգուտ բան մը չէր
ուզեր: Պօղոսն ալ փոխուած կերևար:
կամաց կամաց ամէն բան փոխուեցաւ:
Աղջկանս հասկուցին որ հարուստ չէր
և պէտք էր որ իւր օժիտը գնելու հա-
մար տրհամարհանք և նախատինք կըն-
լու համբերէ: Պօղոս իւր խաղի և զինե-
տան ընկերները նորէն գտեր, և իւր
ստահակ ընութիւնները գարձեալ ձեռք
առեր է. եթէ խկուհին անոր վախկոտ
յանդիմանութիւն մը տայ, կ'պատաս-
խանէ որ կնկանը ստակը չէ կերածը, թէ
որ ես և կինս երթանք աղջկնիս միոի-
թարեմք զմեզ իբրև օտարական կ'ըն-
դունին. և աղջիկնիս ստիպուած է մէկ-
զի քաշուիլ և լալ և վիշտերը մէզի պատ-
մել: Անգութէ կէսուրը մը ամէն ըրուան
ընելիք աշխատութիւնը կ'նշանէ: վարձ-
ւոր ծառայի մը պէս: Այս թշուառու-
թիւնները անելի կըլսոյին թէ որ մինակ
այսչափը ըլլար . բայց ուրիշ խիստ թըլ-
ուառութիւններ կան կըելու: Խակուհի
քարեպաշտ է, մենք կըցանուու չափ
զինքը կրօնքի հմաւու ըրինք: Բայց իւր
նոր ընտանեայը մէջ սրէտք է որ աղօթ-
քը ծածուկ ընէ. կիրակի օրը աշխատի .
պատարագ չտեսնէ և ասոնցմայ դեռ կը-
յանդիմանեն զինքը քարեպաշտ ըլլալուն
համար: Խակուհի գթափրտ է, անսկն-
կալ հարստութիւնը ընդունելուն պատ-
ճառն ալ այս էր որ, կ'մատածէր թէ կըր-
նար այն առեն բարիք ընել: Եւ երբոր
տանը սպասաւորաց անոյշ խօսքեր ընէ,
զորս աշխատութեամք կ'մաշեցնեն, և
յանիրաւի կ'յանդիմանեն իբրև շողո-
քորթ, երբոր աղքատաց ողորմութիւն
տալու որ ըլլայ: շուները այն թշուառա-
ցելոց վրայ կ'արձակին, որ մնք եկեր հայ
իմաւրան: Որչափ դժուարին է ինձ ըսե-

լը որ այս աղջկանը այսպիսի կեանք մը
պատրաստեր եմ :

— Մկրտի՛չ, Հիմա ցաւելու ատենը
չէ, պէտք էր որ տամն ու ութը ամիս ա-
ռաջ քեզի ըսածներս մտիկ ընէիւ, լս-
է գոհառնատիւններն և եցանիութիւնն չտն
պարագութիւնն: Հիմա ուրիշ բան ընար-
քեզի բայց եթէ Աստուծմէ թողութիւն
ուզել փառասիրութեանդ համար, և
ունեցած վիշտերդ ապաշխարանք համա-
րել: Պատուիրէ աղջկանդ որ ինզըէ
համբերութիւն և չնորհք իրեն համար և
դարձ երկանը համար: Կընըը միայն այդ
տեսակ ցաւոց դեղ ունի: Հիմա ըսէ
ինձ աւելի աղէկ չէ՞ր ըներ եթէ աղջի-
կըդ Գրիգորին տայիր: Բարի վարը հա-
րստութենէ աւելի աղէկ չէ:

— Թշուառութեանս համար կիմա-
նամ, և ամեննեխն պիտի չմիմիթարուխմ
իմ զաւակս երեսուն արտավար հողի
զոհելուս :

Գրիգոր ամուսնացաւ խաղազութիւ-
նը և միաբանութիւնը որք կ'տիրեն ա-
նար տանը մէջ՝ ինծի մշտնչենաւոր յան-
դիմանութիւն մըն է: Անի իւր խնայու-
թեամբը և աշխատութեամբը տասը
տարուան մէջ ձեռք պիտի բերէ այնչափ
հող, որչափ ուներ փետագ և որչափ որ
պիտի վատնէ յիմարական ծալիքելու:

(Եարունակելէ)

ՅՈՍԹ և ՄԱՐԿԻՏ

ԹԱՏԵՐԻԳՈՒԹԻՒՆ

ՅԵՐԻՍ ԱՐԱՐՈՒԱԾԱ

Այս գրայկը գեղեցիկ տպագրու-
թեամբ թատերկութիւն մըն է, թարգ-
մաննեալ ւ Պ. ՑՈՎՃԱՆԱԿ ԱՆԴՐԵԱՍԵԱՆ:
Կը ծախուի ամէն Հայ գրածախնե-
րու քով դին ծ զուրուշ:

ԽՄԲԱԳԻՐ—ՏՆՈՐԻԿ

Ա. ՃԵՎԱՀԻՐՃԵԱՆ

Ա. ՀԱՄԱԶԳԱՅԻՐ ՑՊԱՐԱՆ